



# ՄԱՍԵԱՅԱՂԱԿԻ

Ա.ԻԵՏԱ.ԲԵՐ

Հ Ա Յ Ա Ս Ա Ն Ե Ա Յ Յ

ԱԶԳԱՅԻՆՓ, ԲԱՐՈՅԱԿԱՆՓ ԵՒ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՓ

ԺԱՄԱՆԱԿ ԼՈՒՅՅ ԵՒ ԺԱՄԱՆԱԿ ԽՕՍԵԼՈՅ,

**մենեցուն ժամանակէ, եւ ժամ  
«ամենայն իրաց ի ներքոյ երկ-  
«նից... ժամանակ լարյ, եւ  
«ժամանակ ծիծաղելոյ... ժամա-  
«նակ լուելոյ, եւ ժամանակ խօսե-  
«լոյ... ժամանակ պատերազմի եւ  
«ժամանակ խաղաղութեան»: Սողոմոն  
իմաստունին այս խօսքը որչափ որ  
սրարդ եւ դիւրիմաց կարծուի՝ այն-  
չափ աւելի խորախորհուրդ ձշմարտութիւն  
է: Ամէն բան իւր ժամանակն ունի, եւ ամէն  
ժամանակ իրեն համար գործ ու զբաղմունք  
մը ունի՝ թէ չար եւ թէ բարի: ձշմարտա-  
պէս իմաստուն ըստելու արժանի մարդը  
ոչ ապաքէն այն մարզն է որ աշխարհիս ա-  
լէկոծեալ ծովուն եղերքը անսասանելլ կեցող  
ապառաժ լեռան մը պէս կայնած, ժամա-**

**նակին ալիքները ինչ սաստկութեամբ ալ  
գրան իրեն զարնուին՝ իւր հաստատութեամ-  
բը եւ կդարձընէ զանոնք, եւ կքաղէ մտքէն  
այն համառօտ եւ կատարեալ իմաստասիրա-  
կան առածը թէ «Անցանէ եւ այս.» — այս  
ալ կանցնի: Կանցնի փոթորիկը, կուգայ հան-  
գարտութիւնը, բայց գու դարձեալ փոթո-  
րիկի սպասէ. կանցնի պատերազմը, կուգայ  
խաղաղութիւնը, բայց գու նորէն պատերազ-  
մի պատրաստուէ. կանցնի թշնամութիւնը,  
կուգայ հաշտութիւնը, բայց գու դարձեալ  
թշնամանաց սպասէ. կանցնի անիրաւութիւ-  
նը, կուգայ արդարութիւնն ու իրաւունքը,  
բայց գու դարձեալ անիրաւութեան սպասէ.  
կանցնի կեանքդ, կուգայ մահը, բայց գու յա-  
րութեան յուսով աչքերդ փալիէ, եւ անմահ կե-  
նաց կհասնիս ու յափտեան երանելի կլինիս:**

Այս գեղեցիկ իմաստասիրութեամբ կը թուած մարդը միայն կարող է ինչպէս որ պէտք է շիտակ հասկընալ նաև այն կտորը թէ «ժամանակ է լուելոյ, եւ ժամանակ խօսելոյ»։ Եւ պատմութեան մէջ բաւականէն ալ աւելի օրինակներ ունիմք այնպիսի վեհանձն եւ իմաստուն անձանց՝ որ ոչ միշտ լրուեր են, բայց եւ ոչ միշտ խօսեր են. մանաւանդ թէ աւելի շատ ժամանակ լուեր են՝ քան թէ խօսեր. վասն զի տեսեր են որ իրաւունք ունի եղեր իրենցմէ մէկն ըսելու թէ «Խօսածիս վրայ շատ անգամ զղջացեր եմ, բայց լռածիս ոչ երբէք»։

Բայց չկայ արդեօք որոշ եւ հաստատուն կանոն մը՝ որով գիտնայ մարդ թէ երբ է լուելու ժամանակը, եւ երբ է խօսելուն։ — Այս, կան մէկ քանի կանոններ, եւ գեղեցիկ կանոններ, բայց պաշելը դժուարին է. անոր համար շատ մարդիկ՝ խօսելու ատեն լուռ կը կենան մունջի պէս, եւ աւելի շատը կան որ լուռ կենալու ատեն կիսուին ադուաւու պէս. Կամ թէ հողմաղացքի (քամիկ ջաղացքի) կնմանին. քամին որ կողմէն որ փրչէ, երեսնին գէպ ի այն կողմը կդարձընեն ու կզրուցեն. բայց թէ ինչ է բերաններէն հանածնին, ալիւր թէ հող ու փոշի, չեն նայիր ամենեւին։ — Որոնք են արդեօք այն կանոնները։

ա) Երբոր խօսածդ մաիկ ընող չկայ, այլ ամէն մարդ խելքին փչածը կիսուի, եւ ամէն գլխէ մէկ մէկ ձայն կենէ, «ժամանակ է լուելոյ»։ Եթէ գուն ալ այն միջոցին բերանդ բանաս ու խօսիս, աղղուկն ու շփոթութիւնը աւելցընելէն զատ՝ բան չես վաստրկիր։ Մի նախանձիր անոնց որ այն միջոցին կաշխատին իրենց ձայնը ուրիշներուն ձայնէն բարձր հանելով՝ մտիկ ընող գոնելու. նոյա մտիկ ընողը անշուշտ կծիծաղի վրանին՝ եթէ խելքը գլուխն է, կամ կբարկանայ վրանին՝ եթէ սիրու նեղացած է։

բ) Երբոր գիմացիններդ չեն նայիր թէ ինչ է այն բանն որ գուն կիսուիս, հապաթէ ով ես գուն որ այն բանը կիսուիս, «ժամանակ է լուելոյ»։ Եթէ ամէն մէկ խօսքդ գոհար մարդարիտ լինի, եթէ ամէն մտածմունքդ ալ ուղիղ ճշմարիտ լինի, ինչ շահ զանոնք ետեւէ ետեւ թափելէդ՝ երբ գիմացինդ ոչ թէ խօսքերդ կքընէ, հապա ըղքեղ զննելով՝ վրադ պակասութիւն կիրնուէ։ Կատած խողին առջեւը թէ որ մարդարիտ թափես, մի զարմանար ամենեւին՝ թէ որ

նա մարգարիտը ոտքին տակը կոխկըռոտէ, ու դառնայ գքեղ պատըռոտէ. «Եւ գարձեալ երդիծուցանիցեն զձեզ»։ Ճշմարտութիւն է խօսածդ, լոյս է ձեռքիդ բռնածդ. բայց ինչ օգուտ երբոր գիմացիններդ այն լուսով զքեղ միայն տեսնել ու զննել կուզեն, եւ ոչ թէ իրենց խաւարը փարատել. եւ ինչու զարմանաս՝ թէ որ ամէն կողմէն փչող փչողի լինին որ քու բռնած լոյսդ մարեն անցընեն։

զ) Երբոր գիմացիններդ խօսք գրեր են մէջերնին որ բերանդ բացածիդ պէս՝ իրենք վակիեն աղաղակով՝ հայհայանքով՝ յիշոցքով, «ժամանակ է լուելոյ»։ Այսպիսի ժամանակ ոչ միայն լուռ կենալու է, հապա նաև եղած հարցմունքներուն պէտք չէ պատասխան տալ. «Եւ նա ոչինչ տայր պատասխանի»։ — Մարդուն մէկը ստախօսի անուն հանած է եղեր. օր մը բերանը բացած չբացած՝ որ բան մը ըսէ, գիմացինը կանչեր է երեսին թէ «Անւո է, սուտ է»։ — Կեցիր, ով մարդ, լուս առաջ ըսելիքս։ — Հարկաւոր չէ, գիտեմ որ սուտ պիտի խօսիս» կըսէ գիմացինն ու կկենայ։ Այսպէս ալ, անոր հակառակ, կդըսնաւին մարդիկ որ ճշմարտախօս եղածնին յայտնի է. բայց սրովհետեւ ճշմարտութիւնը ատելի է չարերուն, եւ սուռթիւնը սիրելի, ճշմարտախօսը բերանը բանալուն պէս՝ հարկաւ նորա աղաղակ կլերցընեն թէ «Լուս», ով դու, ձայնդ քաշէ, մի խօսիր»։ — Ուրեմն ճանչցիր գիմացիններդ։

դ) Երբոր գիմացիններդ կուզեն քեզի խօսիլ տալ, ոչ թէ անոր համար որ ճշմարտութիւն եւ իրաւունք հասկընան, հապա միայն անոր համար որ քու խօսքովդ զքեղ բռնել կարենան, «ժամանակ է լուելոյ»։ Փորձէ, թէ որ կուզես, մէկ անվնաս ամսեղ բան մը՝ ճշմարտութիւն մը ըսէ, խոկոյն կըսես գիմացինէդ, եւ թերեւս այնպիսի անձէ, ուսկից ամենեւին չէիր սպասեր, «Հայհայեաց. զի եւս պիտոյ են մեղ վկայք. զինչ հաճոյ է ձեզ»։ — Խաչեսցի, խաչեսցի։ — Որ իմաստունն է իժամանակին յայնմիկ՝ լուեցից։

Մէկ խօսքով, Աստուած մարդուն լեզու անոր համար տուեր է որ իւր միտքը ուրիշներուն պարզ եւ յատակ կերպով հասկըցընէ. բայց երբոր ուրիշները մտիկ ընելու միտք, կամք եւ կարողութիւն չունին, խօսիլը հարկաւ աւելորդ է. «ժամանակ է լուելոյ»։

Ցեմենմք այժմ թէ երբ է եւ ժամանակ խօսելոյ։

Խօսակցութեան սրանչելի ձիբքը մարդուս ընկերական վիճակին առաջին ու զօրաւոր կապն է. այն կապն որ քակուի, ընկերութեան ձեռք զարկած գործն ալ կքանդուի, ինչպէս որ տեսնուեցաւ Բաբելոնի աշտարակը շինողներուն ժամանակը, եւ ամէն օր կտեսնուի այն ժողվներուն ու խորհուրդներուն մէջ որ անմիաբանութեամբ եւ անհամաձայնութեամբ կլինին տեղ տեղ: Ապա ուրեմն ընկերական վիճակի մէջ առաջին խօսելու ժամանակը այն ժամանակն է յօրում ընկերութիւնը կամ միաբան է, եւ կամ գործի մը վրայ միաբանելու կարօտ է. եւ աչա այն է «ժամանակ խօսելոյ» ըստը: — Արդեօք այս խօսելու ժամանակն ալ իրեն կանոններն ունի: — Այս, ամենայն իրօք. եւ մեք գլխաւորները նշանակեմք այս տեղ:

ա) Երբոր քանի մը անձինք միաբան խորհրդով ժողվուեր ընկերացեր են բարի գործ մը առաջ տանելու, եւ անկեղծ մտօք իրարու խորհրդին եւ օգնութեանը կփափաքին, «ժամանակ է խօսելոյ»: Եւ ասով է որ յառաջացեր են աշխարհիս գրեթէ ամենայն մեծամեծ ընկերական գործերը, աշխարհաշըն ձեռնարկութիւնները, քաղաքական բարեկարգութիւնները, եկեղեցական կանոնադրութիւնները, ապատերազմական քաջութիւնները, եւ այն, եւ այն, եւ ով այսպիսի ժամանակ լուռ կենայ, անտարակոյս կանիրաւի ընդդէմ ընկերութեան:

բ) Երբոր ընկերութեան մը մէջ տարածայնութիւն ընկեր է, եւ յուսալի է որ քու խօսելով այն տարածայնութիւնը վերցուի, «ժամանակ է խօսելոյ»: Դժուար գործ, դիւցազնական քաջութեան կարօտ, բայց եւ գերազանց վարձատրութեան արժանաւոր. այնչափ գովելի գործ՝ որ եթէ յաջողի, եւ անմիաբանութեան տեղ՝ միաբանութիւն հաստատես, տարածայնութեան տեղ՝ համաձայնութիւն, կուռոյ տեղ՝ հաշտութիւն, խոռվութեան տեղ՝ խաղաղութիւն,—անսուս ճշշմարտութեան տուած երանիին արժանի կը լինիս որ ըսած է. «Երանի խաղաղարարաց», եւ պատճառն ալ վրայ բերած՝ թէ «զի նոքա որդիք Աստուծոյ կոչեսցին». վասն զի նոցա գործը հասարակ մարդու գործ չէ, այլ աստուածային հոգւովլ լցուած գերազանց էակի գործ:

զ) Երբոր ընկերութիւն մը, ժողովուրդ մը, աղդ մը, յայսնի վտանգի մէջ է, եւ

այն վտանգը իմացընող մը չկայ, «ժամանակ է խօսելոյ»: Այնպիսի ժամանակ ամենայն մարդ սպահանորդ է, գէտ է, ամենայն մարդ մարգարէլին պէս սպարտական է ձայնը բարձրացընելու, եւ վերահաս վտանգէն զուրիշները զգուշացընելու: Ինչպէս որ կրակի հրդեհի մը սկզբնաւորութիւնը տեսնողն ու իմաց չառողը անբան եւ անդութ մարդ կրհամարուի իրաւամբ, այսպէս եւ բարոյական կրակի մը սկզբնաւորութիւնը յայտնի տեսնողն ու ուրիշներու չիմացընողը տմարդի է ու անողորմ:

Այս խորհրդածութենէս գուցէ ոմանց մկաբը դառնայ նաեւ այժմու աղդային տարածայնութեանց վրայ, որովք տեղ տեղ ցաւալի կումեներով՝ իրեւ փոխագրական հիւանդութիւններով կտագնապի աղդերնիս, եւ մտածեն թէ արդեօք իրենց ալ խօսելու ժամանակ է թէ լուռ կեցած նայելու, կամ թէ արդեօք այս եւ այն անձինքը ինչու կը խօսին, եւ մինչեւ ցերք պիտի խօսին. այս եւ այն անձինքը ինչու լուռ կեցեր են, եւ մինչեւ ցերք լուռ պիտի կենան: Ասոնք մը տածողները պէտք է չմոռնան որ թէպէտ լուռութիւնը մէկ տեսակ է, բայց խօսիլը շատ տեսակ. խօսիլ կայ, խօսիլ ալ կայ: Եւ որովհետեւ խօսքը ազգային տարածայնութեանց վրայ եկաւ, մեք ալ այսքան միայն ըսեմք՝ թէ ասոնց վրայ եթէ լուղներ շատ կան, խօսողներ ու գրողներ ալ պակաս չեն: Լուռ կեցողներն ի հարկէ իրենց պատճառներն ունին. իսկ խօսողներն իրենց խօսելուն պատճառները ուրիշներուն ալ յայտնի կը սեն, բայց բանը այս է թէ սոքա արդեօք ինչ կերպով կխօսին . . . :

Սողոմնն իմաստունը ոչ միայն այս կըսէ թէ «ժամանակ է լուելոյ», եւ ժամանակ խօսելոյ»: Հապա նաեւ այն կսովորեցընէ թէ ինչ խօսելու եւ ինչ կերպով խօսելու է: — Օրինակի համար, տեղ մը կըսէ. «Զգոյշ լերուք յանօգուտ քրթմնջենէ, եւ ի բարեսանաց ինայեցէք զլեզու»: — անօգուտ փրփառներէ հեռու քալեցէք, եւ բարեսանակ ընելէն լեզունիդ հեռու պահեցէք: Ուրիշ տեղ կըսէ. «Բանք իմաստունց մեղմով լոին, քան զաղաղակ իշխանաց անզգամութեամբ»: — իմաստունց անկուշութեամբ ու հանդարտութեամբ ըսած խօսքերուն աւելի գիւրաւ մտիկ կընեն մարդիկ՝ քան թէ մեծամեծաց անմտութեամբ ու չարութեամբ վերուցած աղաղակներուն: Ուրիշ տեղ կըսէ. «Որ տայ

պատասխանի բան մինչչեւ լուեալ իցէ ինչ, անզգամութիւն է նմա եւ նախատինք» . — ով որ մէկ խօսք մը լաւ չհասկըցած՝ կերնէ անոր պատասխան կուտայ, ինքը իւր անմըտութիւնը կյայտնէ, եւ նախատուելու արժանի է: Ուրիշ տեղ կըսէ . « Մի տար պատասխանի անզգամին ըստ նորա անզգամութեանն, զի մի լինիցիս նմանող նմա » . — անզգամ մարդուն՝ նորա անզգամութեանը համեմատ պատասխան մի տար, որպէս զի դուն ալ նորա պէս անզգամաց կարդը չանցնիս: Վերջապէս կըսէ . « Բաց զբերան քո բանիւ Աստուծոյ եւ դատեա զամենեսեան ողմատութեամբ » . — բերանդ Աստուծոյ խօսքովը բաց, եւ ամենուն վրայ ուղիղ եւ արդար դատաստան ըրէ :

Ո՞րչափ հեռու են այս խրամները պահելքն այն մարդկին որ մտքերնին դրած են թէ խօսելու մի միայն կանոն՝ իրենց խելքին դատումնին է, խօսելու ժամանակ՝ ամէն ժամանակ է, եւ ամէն խօսքի չափ եւ սահման՝ խօսելու անսահման ազատութիւնն է. մոքերնին դրած են թէ իրենց դատմաւնքը անսխալ է, իրենց վճիռը անզարձ է,

իրենց խօսածը պատգամ է. ուստի պէտք է ամէն մարդ ալ իրենց խօսքերուն մտիկ ընէ. մտքերնին դրած են թէ խոռվութիւնը՝ խռովարար խօսքերով կհանդարտի, երկպատակութիւնը՝ պատականիչ խօսքերով կմիանայ, կրակը՝ վրան եղ լիցընելով կմարդի: Եւ սակայն այսպիսի անձունի մարդիկ ամէն ժամանակ, ամէն տեղ, ամէն աղջաց մէջ գըտնուեր են . . . Գոնէ մեր աղջին մէջ չգըտնուէին, գոնէ յայժմու ժամանակի, յորում աղջը հազիւ թէ շատ բանի կողմանէ ուրիշ յառաջադէմ աղջերէն ետ մնացածը հասկընալու սկսած լինելով՝ ամէն բանէ աւելի խաղաղութեան, հանդարտութեան եւ միաբանութեան կարօտ է, որ ինքն ալ ըստ կարի առաջ քալէ ուսումնական եւ բարոյական ասպարիզին մէջ, եւ քաղաքակրթութեան գեղեցիկ պատւները սկսի վայելել:

Բայց մեզի ալ թերեւու ժամանակը չէ այս նիւթիս վրայ աւելի խօսքերնիս երկընցընելու. թերեւու մեզի ալ տակաւին ժամանակ է լուելոյ՝ քան թէ խօսելոյ. ապա ուրեմն լուռ կենամք նաեւ առ սակաւ մի ժամանակ, անտարակոյս կուգայ կհասնի նաեւ խօսելու ժամանակը:

### Բ Ա Ր Ո Յ Կ Ա Ն .

Երբ կտեսնես որ դիմացիններդ քու խօսքերէդ չեն համողուիր, գիտացիր որ արգելքները ասոնք են. կամ քու կարծիքդ ծուռ է, կամ բաւական ճարտասանութիւն չունիս միտքդ լաւ հասկըցընելու, կամ մտիկ ընողներդ կարողութիւն չունին միտքդ լաւ հասկընալու: Առաջին երկու քը քու պակասութիւնդ են. երբորդին անպատճառ պէտք է ներողամիտ գըտնուիս. եթէ ասոր բարկանաս, նոյն է որ կուրին չտեսնելուն, կազին երերալուն, կամ խլին չլըսելուն նեղանայիր: Մարդուն մէկը դիմացինին անձունի մէկ խօսքին դէմ տաք տաք խօսելքն յետոյ՝ կդառնայ կհարցընէ քովինին թէ « Հոգիդ սիրես, իրաւունք ունիմ թէ չունիմ: « — Չունիմ՝ պատասխանեց քովինը. վասն զի դիմացինիդ յիմար եղածը մոռցար, եւ հեար « այնպէս խօսեցար՝ իրը թէ շատ խելացի ու խօսք հասկըցով մարդ էր » :

Վ Ա Յ Ա Յ Ա Յ :

Կարելի է շատ խօսիլ՝ առանց բան մը ըսելու. կարելի է շատ բան ըսել՝ առանց բնաւ խօսելու: Կռութիւնը չխօսիր, բայց երբեմն խօսէն աւելի բան կհասկըցընէ: Շատախօս մարդուն կարելի է ըսել. քիչ մը պակաս խօսէ, ու քիչ մը աւելի բան ըսէ:

ԹՈՄՄԱԶԵՈՅ:

